

ՊԱՏՄԱԿԱՆ

1513Ի ՀԱՅ ՏՊԱԳՐԻՆ ԳԻՒՏԻՆ ՊԱՏՄԱԿԱՆԸ

ԵԽ ՆՈՐ ԼՈՒՍԱՆՈՐՈՒԹԻՒՆՆԵՐ

“Հ. Համազասպին Կարնէն ղրկած հայերէն ձեռագիրներու մէջ, ամէնքը խեղճ բաներ, մէկն աչքիս զարկած էր, կարծեմ ձեռագիր չէ, այլ տպագիր. անգամ մը քննելու է,, կ'ըսէր ինձ 1886ին նորընտիր Արքահայր Հ. Արսէն Վ. Այտընեան։ Ես այն ատեն մէկ տարուան ձեռնադրեալ էի, քայլերս գողդոջուն՝ հայ մատենագրութեան հետազոտութեան մէջ, որուն սերտ յարում մ'ունէի։ Ինքն Այտընեանն էր որ երկու տարի եաքը զիս Լեհաստանի Հայերու այցելութեան ղրկեց, “ո՛գիտէ տեղ մը, անկիւն մը, անակնկալի կը հանդիպիս,, կ'ըսէր։ Այն առթիւ աչքէ անցուցի Կրակառուի Զարտորիսկիի Մատենադարանի 15—20 Հայերէն ձեռագիրները, Լեմբէրգի Օզոլինակիի Մատենադարանին մէջ թիւ 1590—1766, այսինքն 176 մեծագիր գիրքեր՝ Լեմբէրգի Հայերու գատերու ու գաշնկներու եւն արձանագրութիւնները (Հայերէն, թաթարերէն, լեհերէն եւ լատիներէն) գրուած ըստ ժամանակին), զորոնք Լեմբէրգի հայ Արքեպ. մը հրդեհի վախով այն ամուր Մատենադարանին յանձներ է ժամանակաւ։ Ես այն ատեն երկու շարթու մէջ ինչ կարող էի գտնել։ Հայ եկեղեցիներու աւանդատունները ցիրուցան լքուած սակաւաթիւ ձեռագիրներ ու տպագիրներ կասկածանքով ինձ կը ցուցընէին. ես հազիւ կրնայի տետրիս մէջ նշանակել տեղն ու երբեմն անունները։ Եւ երբ 1895ին Գևր. Հ. Այտընեանի Յիսուսմեայ Յորելինին առթիւ՝ Միաբանութեանս գրատան հայ ձեռագիրները ցուցակագրելու առաջարկութիւնս յանձն առաւ Հ. Տաշեան, եւ այնպիսի աննաման յաջողութեամբ ի գրուխ հանեց, ես ալ ցուցակագրութիւնը տպագրելու բովանդակ հոգն, ինչպէս նաեւ մեսրոպեան տառերու գարէ գար կրած փոփոխութիւնները մինչեւ ԺԶ գար նոյն ձեռագիրներու վրայէն կազմելու եւ գունատիպ ու ըւսատիպ տախտակներու տպագրութեան եւ բաժանորդագրութեան հոգն յանձն առած էի, այն ժամանակն էր՝ որ գիմեցի Լեմբէրգի բարեյիշատակ Խաչակեան հայ Արքեպ. ին տեղն ու տեղը ծանուցանելով իրեն լքուած ու կորուսակ մատնուած հայ ձեռագիրներն ու տպագիրները, եւ նա բարեհաճեցաւ նյոներն հաւաքել եւ նուիրել մեր մատենադարանին. ասոնք անցան նաեւ հրատարակուած Մայր ցուցակին մէջ, 40է աւելի ձեռագիր, եւ ուրիշ հին տպագրութիւններ։ Ասոնց մէջն էր Հ. Այտընեանի յուսացած մէկ անակնկալ։ Տպագիրներու մէջ կար անակնկալ մը, “Յիսուս Որդի,, մը, որ անձանօթ էր այն ժամանակ եւ անձանօթ ալ մնաց մինչեւ ցայսօր։ 1686ին Նյ. 10ին Վենետիկի մէջ “Ագուլցի Խօճայ Գուլնազարի որդի Խօճայ նահապեան որ արդէամբք եւ գոյիւք խրովք ետ տպագրել զսա ի յիշատակ անջնջելի ինքեան եւ ծնողաց իւրոց, իրբեւ զառհաւատչեայ նորակերտ տպարանի իւրոց։ Զոր կազմեաց ծախիք բազմօք առ ի լոյս ածել զմեկնութիւն սաղմոսացն դաւթի մարգարէին ի պայծառութիւն տանն Հայոց... In Venetia, Per Giacomo Moretti 1686, ad istanza di Naabiet de Gulnazar. “այսինքն ի սենեկի կամ ի տան Նահապետ Գիւլնազարի,, այսպէս էր Ճակատը։ Մատենիս թուղթը կանանչ էր, կամ քիմիական նիւթով կանանչցուած, որ յընթացս ժամանակի նոյն նիւթէն այրած՝ տեղ տեղ թուղթը թարմ նշխարի նման

կտոր կտոր կիյնար: Տպագրութիւնը շատ գեղեցիկ, ինչպէս նաեւ տառերը: Առանձին ուշագրութիւն կը հրաւիրէր պատկերներէն այն պատկերը (էջ 266), որ կը ներկայացընէր հայ վարդապետ մը՝ փիլոնով եւ վեղարով, կամ կնգուզ մերկ գլխուն անցուցած, վարդապետական գաւազան ի ձեռին, Լատինաց եկեղեցիներու նման որմնայեց ամրիոնի մը վրայէն կը քարոզէր՝ փաթթոցաւոր բազմաթիւ ունկնդիլներուն, որոնք Տաճկաց նման բազմածալ պճղնաւորներ հագած են: Յաջորդ տարին էր որ առաջին անգամ՝ տպագրութեամբ լոյս տեսաւ հայերէն ԱՇԽԱՌՀԱԲԱՐ գիրք մը նոյն տպարանէն “Պարզաբանութիւն հոգենուագ սաղմոսացն Դաւթի, թարգմաննեցեալ... ի նուաստ Յովհաննիսէ վարդապետէ կոստանդնուպօլսեցւոյ... եւ տպագրեցեալ արդեամբք եւ գցիւք Ագուլցի Խօճայ Գուլնազարի որդի Խօճայ Նահապետին ի սեպհականի տան իւրում, ի թուականութեան մերում Ռուլի, ի Վէնէտիկ քաղաքի, In Venetia, per Naabiet de Gulnasar 1687. Con licenza de' Superiori, e Privilegio,, Այնպէս ինչպէս կաթողիկէ կրօնական դրակը կը տպուեին եւ կը տպուին “Մեծաւորաց հրամանաւ”:: Եւ արդէն Յովհաննիս Վ. Կ. Պոլսեցին, Հոլով մականուամբ ծանօթ, առաքելական միսիոնար մըն էր եղած ի Կ. Պոլս եւ ամրող գիրքը գեղուած է կաթողիկէ վարդապետութիւններով: Յիշասակարանին մէջ ազօմք կը յանձնարարուի Ագուլցի Խօճայ Գուլնազարի որդի Խօճայ Նահապետին, “որ մեծաւ հոգարարձութեամբ յառաջացոյց զթարգմանութիւն եւ զտպագրութիւն սորին վատնելով զգոյս եւ զինչս բազում ի ձուլումն գեղեցիկ տառիս, ի շինումն նորակերտ տպարանիս, ի գտումն պատուական թղթոյս եւ ի յօրինումն ամենայն իրաց պիտանաւորաց յայսմիկ նուազեցելում ամի,,: Ինքն Նահապետ Պոլս եղած ժամանակ բաղձացած էր այսպիսի պարզաբանութիւն մը եւ Վենէտիկ գառնալով գիմած էր Յովհաննիս Վ. Պոլսեցւոյն “պարզաբանել զնոյն... ոչ խրթին շարագրութեամբ, այլ աշխարհական լեզուա,,,: Ինքն Նահապետ էջ 3 կը գետեղէ իւր գրած գեղեցիկ մէկ ոտանաւորը, ուր կ'ըսէ 1686ին կամ 87ին.

“Յորդորանօք բարեսիրի
Յովսեփայ մեր վարդապետին
Զմիւռնոյ գահին առաջնորդի,
Ծշմարտութեան քարոզողի:
Ես նահապետ նուաստ հոգի,
Որ եմ որդի գուլնազարի,
Գեղջիւ բընիկ ագուլցի,
Զոտանաւորս շարագրեցի...,,

Այս Յովսէփ Աբքեպ.ն է, Առաջնորդ Զմիւռնիոյ, Եղիազար Կաթողիկոսէ դրուած, որ 1686ին Յունուար 15ին Վենէտիկ Գասպարայ եւ Թագէս երէց Համազասպեանի ձեռօք եւ նոյնին գործարանին մէջ տպագրուած եռահատոր մեծադիր Ծաշոցի մէջ կը յիշուի թէ “Խորհրդածութեամբ եւ հաւանութեամբ տեառն յօվսեփայ վարդապետի եւ արհիեպիսկոպոսի զմիւռնոյ քաղաքի, որ բարեբաստապէս աստ առդիպեցաւ ի լրումն տենչանաց իմոց,...,, որ եւ Խաչատուր Վ. Էրզումեցին 1706ին վարդապետութեան աստիճան տուաւ ի Պոլս, ուր եկած էր իրրեւ նուիրակ Էջմիածնի, եւ Խաչատուրէն կանուանուի “Եռանդուն կաթուղիկէ եւ պաշտպան կաթուղիկէ հաւատոյ,,,: Ուրեմն առաջին հայ աշխարհաբար գիրքը տպողը կաթողիկէ հայ մըն էր, կըսէի այն ժա-

մանակ, Ազուլեցի Ունիթոռ մը, զայս կ'ակնարկէին վերսիշեալ փախթոցաւոր ունկնդիրներն հայ կաթողիկէ քարոզչէ մը շուրջը բոլորած:

Բայց ես շատ հեռացեր եմ 1513էն: Այտնեան Աբրահամ սոյն ակնարկէն ետեւ միտքս դրած էի մեր Մատենադարանի Հայերէն ձեռագիրները մէկիկ մէկիկ աչքէ անցրնել, որոնք մեծ թիւ մը չէին կազմեր այն ժամանակ՝ հազիւ 300 հատ, եւ գտնել այդ “տպագիր” կարծուած “ձեռագիրը: Շատ երկար չտեւեց:

Արտաքին կազմով բոլորովին ձեռագրի նմանող ուժածալ գիրք մը, որուն կողին ներքսակոզմը գրուած էր թէ 1875ին Հ. Համազասպ Կարնէն զրկած էր: Ուշագիր նայեցուածք մը գիրաւ տպագիր մշշալը կրնար տեսնել, մանաւանդ վերնագարդերն ու խորաններն այնպէս կը վկայէին: Գեր. Այտնեանի հետ մի առ մի քններով՝ պիտակ մը փակցուցի, վրան գրուած “Պարզատումար. Տպեալ յամին 1512 հաւանականարար ի Վենետիկ ի տպարանի Ծ. Ի. Զ. Ա. ի., եւ իջեցուցի զայն ձեռագրաց նախաթոռներէն տպագիրներու մէջ, ուր յետոյ նախագահ պիտի բազմէր:

“Հանդէս Ամսօրեայ, թերթիս թ. Տարին, 1888ին, Հ. Գրիգոր Վ. Գովիդիկեան, այժմու Գեր. Արբահայր Ուխտիս, Կեռլայի Հունդարահայոց Ս. Երրորդութիւն եկեղեցւոյն մատենադարանի Հայերէն մէկ ձեռագրին մէջերը կազմուած կը նշմարէ տպագիր 32 էջ թերթ մը, որուն յիշատակարանը (էջ 19) կ'ըսէր. “թվին ո. ժ. է յունիս ագրեցաւ ձեռամբ Փարմանիս,, տաղարան մըն էր տարօրինակ տառերով, զոր հրատարակին Կեռլայի մէջ ուսումնասիրելու միջոցներ չունենարով՝ հրատարակած էր՝ ի գիտութիւն բանասիրաց, անորոշ թողով տպագրութեան տեղն (Լեմբէրգ?) տարին (1561 կամ 1568?), եւ տպագրին: Սոյն յօդուածին վերջը ծանօթութիւն մը գրած էր “ՈՍՄԲ,, աղբութեան կողմանէ. “Մենք այժմ ունինք հայ տպագրութեան ուրիշ երախայրիք մը մեր ձեռքն որ ցայսօր գտնուած տպագրութեանց հնագոյնն է, զոր ի մերձուստ կը ծանօթացնենք ժամանակին մեր ընթերցողաց,,:

Յաջորդ ամառն Հ. Գովիդիկեան Վիեննա եկած էր օգափոխութեան. առաջարկեցի իրէն վերսիշեալ “ուրիշ երախայրիքին,, վրայ գրել “Հանդիսի,, համար (Հ. Ա. 1889, էջ 210թ): Հ. Գովիդիկեան գրեց, տպագրութեան տարին 1512 որոշերով, տպարանի յատկանիշն հակառակ հետս զօտութիւններուն մնաց անլուծելի: Իսկ տպագրին ու տպագրութեան տեղին մնաց անձանօթ: Ասով հաստատուեցաւ 1512ին հայ տպագրութեան գցութիւնը եւ Պարզատումարն հռչակեցաւ առաջին հայ տպագիր:

Վենետիկի Միլթարեանց “Բազմավեպ,, ամսագրին 1890 թ. 3ին մէջ Հ. Ա. Տիրոյեան “Հանդիսի,, յիշեալ գրութեան առթիւ գրած ընդարձակ յօդուածով ծանոց Պարզատումարի տպարանէն ելած Աղթարը եւ Ուրբաթագիրը գրքովները, զրոնք Պր. Սերովը Ալիշան Պոլսէն նուէր զրկած էր, եւ Հ. Ալիշան Աղթարքին վրայ գրչագրի մը նշանակած 1552 թուականը տեսած էր. իսկ Հ. Ա. Տիրոյեան երեք գրքերէն ալ նմոցներ հրատարակելով միեւնոյն տպարանի գործ ըլլալն հաստատուեցաւ: Բայց յօդուածագիր Հայրը կը համարէր Հ. Ալիշանին (Յուշեկը թ. 521) եւ Հ. Զարրհանէլեանի հետ “իբրեւ առանձինն անձի փորձեր... եւ իբրեւ անօգուտ... եւ վնասակար... չեն կարող հայ տպագրութեան պատմութեան մէջ փառաւոր տեղ գրաւել... եւ հայ տպագրութիւնն իւր փառաւոր ծագումն պիտի մատնանիշ առնէ միշտ յանձին Արգար Դարբի,,:

Արգարի 1568ին տպագրած ծօնացուցին գիւտին առթիւ ի Միսիթ. Մատենադարանի ի Վիեննա՝ յիշեալ հետազօտութիւններէն վաստրկուած արդիւնքն ամփոփած էր յօդուածիս դրիչն ի “Հ. Ա.”, 1890, էջ 161ր—163ա:


Հական յառաջադիմութիւն եղաւ սոյն տպագրութեանց մանրամասնութեան մէջ, երբ Կեսարիայէն 1894ին Տրդատ Եպ. Պալեան “Հանդիսիս,, մէջ (էջ 358) գեղեցիկ յօդուածով մը ծանոյց՝ որ ինքն ստացած է ծշիւ վերցիշեալ Պարզատումարի գրով նաեւ Խորհրդատետը եւ Տաղարսն — “Խորհրդատերն ունի յիշատակարանն սին աւետիքները՝ որ Ս. Յակոբեանց գրադարանը կը գտնուին յիշեալ 1. Տաղարսն, 2. Պարզատումար, 3. Աղթարք եւ 4. Ուրբաթագիրք (“Արեւելք”, 1890, թ. 2036), եւ վերջապէս 5. Խորհրդատերն աւանդուականից Երայքերևայնէ: Այս լուսինորբակառնու ։

Նոյն յօդուածին կը ցուած է նաեւ գրողիս կողմանէ Խորհրդածութիւն եւ Վիեննայի Միսիթ. Մատենադարանի նոր ստացած Յակոբեան տպագրի Ուրբաթագիրքն:

Ասոնց ընթացակից եղան Երուսաղեմէն Խապայեան Սրբազնութեան (Սալոմոն մալ տեսայ, բայց նա ալ ծայրէ ձոթէ կ'ենթաղրէ ուրիշ հրատարակութիւններու՝ կ'ենթաղրէ որ ասոնք Մագրաս տպուածընաւածն:

Այս հետազօտութիւններով սա հաստատուն եղակացութեան հասմնք, որ 1512—1513ին Վիեննետիկի մէջ Յակոբ ոմն ի տպարանի D. I. Z. A. տպագրած է

1. Պարզատումար (59 թուղթ = 118 էջ)
2. Պատարագատետ (44 թղթ. = 88 էջ)
3. Սաղմոս (?)
4. Տաղարսն (110ի չափ տաղեր, 76 թղթ. = 152 էջ)



Լալ. Ա. Ը. Հ. Ա. Կացայը Ռուական
Նիկերայք Երևայնէ: Եւ ի քիծա
Ըստ Ենէս մինչ նիմէզ. Կալչից
գհարիւր. Կյիսուն երկու. Կաց
այթուական իշկերայք Երևայնէ:
Ամսլուսինորբակառնու ։



Ապրիլ Շեկուսին նբակառ
Առ սու. Հուր քակասին:
Մայիս Շեկուսին նբակառնու.
Ապատերազմուն քլիսի: Ճ ունիս. Շեկուս
սին նբակառնու. աւերլիսի եր
կրի: Ճ ունիս. Թէ լուսի ճքա

Պատկ. Ա. (Բնական մեծութեամբ):

1906ին, Կ. Գարիկեան ծանոյց (“Բիւղանդիսնի,, մէջ թ. 2963) որ ի Սեբաստիա մէկուն քով կը գտնուին սոյն Պարզատումար, Ուրբաթագիրք, Տաղարսն, եւ որ կարեւորն է՝ նա եւ Սաղմոս մը: “Սոյն տպագրութեամբ (1512—1513ի տպագրութեանց մասին խօսելով՝ եւ տպուերուն ոյնութենէն հետեւ պակասէ էր,, եւ ինքն աւետիքները՝ որ կը գտնուին յիշատակարանն սին աւետիքները՝ որ Ս. Յակոբեանց գրադարանը կը գտնուին յիշեալ 1. Տաղարսն, 2. Պարզատումար, 3. Աղթարք եւ 4. Ուրբաթագիրք (“Արեւելք”, 1890, թ. 2036), եւ վերջապէս 5. Խորհրդատերն աւանդուակառնու ։”

1906ին, Կ. Գարիկեան ծանոյց (“Բիւղանդիսնի,, մէջ թ. 2963) որ ի Սեբաստիա մէկուն քով կը գտնուին սոյն Պարզատումար, Ուրբաթագիրք, Տաղարսն, եւ որ կարեւորն է՝ նա եւ Սաղմոս մը: “Սոյն տպագրութեամբ (1512—1513ի տպագրութեանց մասին խօսելով՝ որ կը գտնուին յիշատակարանն սին աւետիքները՝ որ Ս. Յակոբեանց գրադարանը կը գտնուին յիշեալ 1. Տաղարսն, 2. Պարզատումար, 3. Աղթարք եւ 4. Ուրբաթագիրք (“Արեւելք”, 1890, թ. 2036), եւ վերջապէս 5. Խորհրդատերն աւանդուակառնու ։”


1906ին, Կ. Գարիկեան ծանոյց (“Բիւղանդիսնի,, մէջ թ. 2963) որ ի Սեբաստիա մէկուն քով կը գտնուին սոյն Պարզատումար, Ուրբաթագիրք, Տաղարսն, եւ որ կարեւորն է՝ նա եւ Սաղմոս մը:

“Սոյն տպագրութեամբ (1512—1513ի տպագրութեանց մասին խօսելով՝ որ կը գտնուին յիշատակարանն սին աւետիքները՝ որ Ս. Յակոբեանց գրադարանը կը գտնուին յիշեալ 1. Տաղարսն, 2. Պարզատումար, 3. Աղթարք եւ 4. Ուրբաթագիրք (“Արեւելք”, 1890, թ. 2036), եւ վերջապէս 5. Խորհրդատերն աւանդուակառնու ։”

5. Աղթարք (198 թղթ. = 296 էջ ?)

6. Ուրբաթագիրք (մեր օր. 62 թղթ. = 124 էջ):

Տպագրութեան տարին՝ լոյս տեսած հետազօտութիւններուն համեմատ՝ անստոյդ կը մնար եւ աւելի հաւանական կը նկատուէր 1512: Առաջին անգամ Ստ. Մալխասեան («Մշակ», 1912, թիւ 1819) տարակոյս յարցց այս մասին, սակայն աւելի հետեւող եղաւ չ. Գովորիկեանի. իր նոր յօդուածին մէջ Պրոֆ. Մակերի ցոյց տուած յիշաւ տակութեան մը համեմատ, ինչպէս վարը կը տեսնենք, աւելի միտեցաւ 1513ի: Այս մասին իմ հետազօտութիւններս կը ստիպեն իբրեւ ստոյգ նկատելու այսուհետեւ՝ որ Պարզագումարի տպագրութեան տարին է 1513, իսկ Խորհրդատեարի տպագրութիւնն՝ որուն վրայ կայ որոշ հայկ. թուակ. 962, պէտք է գումարել 552ով եւ ոչ 551ով, որով կ'ունենանք 1514. վասն զի տպագրին Յակոբ ինքնին այսպէս կը գումարէ նոյն իսկ առաջին անգամ տպագրած Պարզատումարին մէջ: Պարզատումարին 7դ թերթին 4ա եւ բ էջերուն մէջ որոշ կ'ըսէ: «Եթէ կամիցիս իմանալ զամա . . . ի միւս գլքերը կինան յաջորդ տարիները տպուած ըլլալ, նաեւ կարելի է շատ տարիներ մէջերնէն անցած ըլլայ:



Քսորունինապահէնսարբութիք: Եղիցիկ լուազաւգնական. ղիւացհալ աժումն. ախտաք ժետացառող ջութիւն. Հոգոցևմարմնոց. ի քնյա ի տրնմ եր որդինաայ. և իսրան պէխաց իս. ինքսիովն. և իմայրաքա ղալնէրուսաղէմ. հաստատե սցինապահինեցի. պահէսցէ և առողջաց. ու սցէկղճառաց սայ. Հոգովնամարմնով: Եւ ամենայնիփառաւորեացէց այրևորդի:

Երդումնեւ բժշկութիւն Տոգոյնամարմնոյ. յանունտն մէրոյնիրկէցին Եի քի. և ինը բժշկ:

Փատկ. Բ. (Թնական մնօւթեամբ):

Ուրիշ ինդիր մ'ալ յարուցած էր Ս. Մալխասեան, այսինքն թէ Պարզատումարն ու Ընկերներն արգեօք շարժական տառերով՝ այժմու տպագրութիւններու պէս, տպուած է, թէ փայտի փորագրութիւն է՝ էջ էջ ամբողջ փորուած. իրեն մատչելի նմոցներու վրայէն դատելով կը միտէ աւելի փորագրութեան: Եւ իրօք փայտատպութիւնն այս ժամանակ դեռ կը շարունակուէր (տ. Fumagalli G., Dictionnaire Géographique de l'Italie, Florence 1905. Հեղինակս Վենետիկի առաջին հայ տպագրութիւնը կը համարի (էջ 478) գեռ՝ Արգարու Սաղմոն 1565ին): Ասոք պատասխանեց Վիեննայէն չ. Ներաէս Ակինեան («Մշակ», 1912, թիւ 34) որ տառերու

Քրիստոսի ծննդենէն մինչեւ ի մեզ. կալ հինգհարիւր, եւ յիսուն եւ երկու եւ զհայթուականի վերայ բեր եւ այն է, (տ. Պատկ. Ա.): Խսկ զբքին սկիզբը կ'ըսէ այնինհարիւր ու վաթսուն ու մէկն,, ուրեմն 961 + 552 = 1513: Եւ բնաւ զօրութիւն չունի այն առարկութիւնը՝ թէ 1513ի համար հարկ էր 1512ին տպել Պարզատումարը: Վասն զի այս Պարզատումարը ծօնացոյց չէ տարւոյ մը համար, հապա բոլոր անշարժ տօները կը ցուցընէ սկսելով Ա. Կօթներբեակէ մինչեւ Փ. Կօթներբեակ, ուստի 35 անգամ կը կրկնէ նոյն անշարժ տօները ըստ տարւոյն, ըսել է 35 տարւոյ անշարժ ծումար է: Խսկ

մէջ գլխիվայր շրջած տառեր կան, սիսալ եւ վեր վար շարժած տառեր, որոնցմէ անվրէա կը հետեւի փայտափորագրութիւն շըլալը (Հմմա. Պատկ. Բ. Ուրբաթագիրք, թղթ. բ. գ. հմմա. “Ուրբաթ”, քս որ ունին, պահէսցէ, ղծառայս, հոգոյ, +): Բատ իս՝ այս զօրաւոր ցուցման չափ զօրաւոր է նաեւ այն պարագային ուշադրութիւն դարձնել, թէ տառեր կան՝ որ ոչ թէ 2—3 տեսակ են, այլ եւ մինչեւ 5—6 տեսակ փորագրութիւն: Օրինակ. Պարզատումար 7դ թերթ 5թ եւ 6ա թուղթ, ԹՇ գլխագիրը շատ անգամ կը գործածուի եւ այն հինգ զատ ձեւի տառերով, էապէս իրարմէ զանազանուող. նոյնպէս և, և, և այն երեք չորս ձեւեր ունին, որոնք չեն կրնար նոյն կաղապարէ թափուած ըլլալ, եւ գործածութեան կերպէն կ'երեւայ թէ այդ ձեւերն անհրաժեշտ չեն. բաց ասկէ իւրաքանչիւր տող որոշ գծասահմանի վրայ կեցած չէ. զոր օր. Պարզատումարի ը թուղթ ը էջի մէջ 5դ տող “Բունարեկենդան”, բառին երկրորդ ըին վարի ծայրին հասած եւ անցած է յաջորդ տողին “Գարնանամուտն”, բառին մ’ տառի վերի ծայրը: Նոյնպէս նոյն էջ, տող 14դ “Քսանուչորսն”, բառին թ տառին ստորոտը յաջորդ տողին “Յունիս”, բառին ի տառին վերին ծայրը հասած եւ շատ աւելի վեր բարձրացած է: Դարձեալ յաջորդ էջին մէջ 15դ տող “Յիսնակաց”, բառին Յ տառին ստորոտը կցուած է բոլորովին յաջորդ վերջին տողին “Ճեր”, թուրին, որուն վրայի պատիւր վան հարկին սեւ կէտ (.) մը նշանակած է, մինչդեռ ուրիշ տեղեր երկար պատիւ (—) է: Այս պիսի երեւոյթներ բազմաթիւ են ամէն իջի վրայ, զորոնք մեր գիտցած այժմու տպագրական կազմակերպութեամբ չենք կարող լուծել: Բայց որովհետեւ արդէն վեց հատ զատ զբքերու օրինակներ ծանօթ են, այն օրինակները տպագրողներու յատուկ զինանշան ունին, մինչդեռ փորագրողներ յատկանշան չեն ունենար, պէտք է իրրեւ ստոյգ ընդունինք, որ ասոնք տպագիր են, մանաւանդ որ, ինչպէս քիչ վար կը տեսնենք, նաեւ զրաւոր վկայականներ կան, որոնք առ այս կը ստիպեն:

Խակ Յակոբ տպագրչին համար բոլոր պարագաները կը միարանին, թէ ասիկայ քահանայ կամ վարդապետ մը պիտի ըլլայ. վասն զի Պարզատումար, Խորհրդատեար, Սաղմաս, Տաղարան քահանայից պէտքին համար են, իրենք միայն կը զգան հարկաւորութիւնը եւ իրենք միայն կը հասկընային տպագրութեան բնագիրները պատրաստել: Ազթարք եւ Ուրբաթագիրք զմեզ գայթակղեցրներու չեն, վասն զի այն ժամանակներն ամէն աեղ այդ մնութիւնաւատ նախապաշարութեանը մարդկային պէտք մըն էին, առ ի չգոյէ գիտութեան եւ բժիշկներու, եւ անոր համար ասոնք անկէ յառաջ Արաբներէ սորվուած, թարգմանուած կամ հայ գրովներէ կարկատուած էին, առ հասարակ եկեղեցական անձինքներէ. նոյն մարդկային տառապանաց դէմ յանձնարուած դէղերն ու միջոցներն ալ սատանայական կամ կրօնապէս դատապարտելի բաներ չեն, այլ աղօթքները Քրիստոսի, Ս. Աստուածածնի, Առաքելոց, Սրբոց, Ս. Խաչի, Ս. Կիպրիանոսի, Աւետարանի ընթերցուածներ եւն, որոնցմավ հիւանդութեանց, բնական երեւոյթներու բուժումն կը խնդրէին զիսաւորաբար քահանայք Աստուծմէ եւ սատանայական երեւոյթներու երգնեցուցութիւնը կը կատարէին, ինչպէս մինչեւ ցայսօր, մեր Մաշտոցներու մէջ ալ կայ սատանայի, աղի, ջրոյ երգմիւցուցութեան աղօթքներէ Եւ զայս պէտք էր տպագրել Յակոբ, որպէս զի գոհացնէր հայ վաճառականաց պէտքն, եւ մի միայն ընթերցուածց առարկան հայ վաճառականներու, որոնք ցրուած էին բազմութեամբ Խտալիա եւ այլ առեւտրական հրա-

պարակները, որոնք նաև գրքերու տպագրութեան ծախքին անշուշտ սատարած էին գեթ զնմամբ:

Հակ եթէ աւելի յառաջ երթանք եւ յուղենք խնդիր մ'ալ, թէ արգեօք սա հայ կաթողիկէ քահանայ մը չըլայ, երեւոյթներն ի նպաստ պիտի պատասխանեն. վասն զի 1. այն ժամանակ կաթողիկէ երկրի մը մէջ թոյլ չէր տրուեր ոչ կաթողիկներու գիրք տպագրել. 2. հրատարակուած գրքերու մէջ կաթողիկէ Նկեղեցւոյ հակառակ բան չիայ, եւ նաև Ս. Աթոռոց ուշագրութիւնը գարձած չէր տակուին հայ եկեղեցական զրոց վրայ. մանաւանդ որ Տ. Վ. Պալեանի գրածը՝ թէ Խորհրդատետրն հիմնակուան Հայոց Խորհրդատետրէն տարրերութիւններ ունի, յատկապէս քննելի է, եւ Յ. Ինչո՞ւ Ուրբաթագրքին մէջ 6դ թերթին 4դ թուղթն Հռոմայ Ս. Քահանայապետի մը պատկերը դրուած է, անմօրուս եւ զլուխը երեքկարգեան թագով. ինչո՞ւ Ուրբաթագրքին սկիզբը զրուած է պատկեր մը (նմանահանութիւն “Բազմ.”, էջ 94), որ կը ներկայացընէ մօրուսաւոր հիւանդ մը պառկած, արեւելքցի մը, իր շուտականով, քովը կեցած է հայ վարդապետ մը (“մէղապարտ Յակոբ”,) մօրուսաւոր, որ ձեռքը գիրք մը (Ուրբաթագի՞րքը) բռնած, հիւանդին վրայ կը կարգայ. վարդապետը սրածայր սեւ վեղար խոյրով միասին կը կրէ. վեղարը մինչեւ մէջքը կ'երկարի. սակայն վարդապետին հագուստը պարզապէս հտալիոյ լատին կղերին սովորական հագուստն է, այսինքն ուսանոց մը ձգած ամրող ուսին վրայ, որուն ստորոտը կը համնի բազուկներուն զրեթէ կէսը: Նոյնպէս ասոր ետեւ կեցող հայկական շապիկով երկու սարկաւագները թէպէտ զիտամամբ հասակաւոր փորագրուած են, սակայն երեսնին բոլորովին ածիլուած են. իրենց գլխուն գագալթն ալ մազերնին կոր ածիլած են, որ է լատին կղերի կուշակն ունին. կուշակները մեծ գծագրուած են եւ կարծես դիտմամբ կը ցուցագրեն: Նոյն պատկերը կը կրնուի նաև Յրդ թերթին 8ա թղթին վրայ (յաջորդ թերթն ալ զզ. զզ թ. եւն նշանագրուած է փոխանակ դ. դըի, որ ուշադրութեան արժանի է): Եթէ կարենայ ըսուիլ՝ որ Ս. Քահանայապետին պատկերին կաղապարը պատրաստ գտած է Յակոբ, եւ Ս. Փոկասու աղօթքին առջեւ գործածած, հապա յիշեալ վեղարաւոր, հայաշապիկ կղերականներն ինչո՞ւ լատինակերպ փորագրել տուած է:

Այս ամէն խնդիրները պիտի լուծեն Վենետիկի դիւանները միայն. զայս կը սպասենք Վենետիկի մեր Հարազատներէն: Վասն զի Պրոֆ. Մակիլէր վերջերս մատնացոց ըրաւ՝ թէ շատ բան կարելի է սպասել Վենետիկի քաղաքային դիւաններէն: Ինքն Ստ. Մակասաւանի ձեռօք “Մշակի,” մէջ (1913, թ. 226 էական կէտերու մէջ՝ յատուկ անուններ սխալ տպուած) մատիր ըրաւ գրութեան մը վրայ, որուն մէջ Վենետիկի զիւաններէն հաները գրուած է, թէ 1498ին Յուլ. 15ին Democrito Terracino թոյլատութիւն խնդրած է արարերէն եւ հայերէն տպարան մ'ունինալու: Հակ 1513 Մայիս 13ին Lelio եւ Panto di Maximi խնդրեցին որ Democrito Terracinoի տրուած արածնութիւնը վերանորոգուի: Սոյն ակնարկութիւնը շատ կարեւոր երեւցաւ ինծի, եւ Պրոֆ. Մակիլէրէն իմանալով նոյն հրատարակութեան տեղը՝ գտայ Archivio Veneto ուսումնաթերթին մէջ (թ. Տարի, 1882, էջ 123—134), որ Պրոֆ. R. Fulin Վենետիկի տպարաններու մասին պիտական դիւաններու մէջն այլեւայլ վաւերագրերու բնագիրներ տարւոյ կարգաւ կը հրատարակէ, զրուած հին իտալերէն լեզուաւ, որոնցմէ մեզի համար կարեւոր են հիւանեալ երկու վաւերագրինները, եւ որոնք վերն յիշուած շատ տարակոյսներու վրայ լրց կը սփռեն:

“1498, 15 Յուլիս: Խոնարհաբար կը խնդրէ Ձեր հաւատարիմ ծառան եւ վենետիկի քաղաքացի, Democrito Terracina, Վենետիկի բնակիչ, որ կարենայ տպել տալ (far stampar) քանի մը գրքեր արաբերէն, եթովպացերէն (morescha) ատորերէն, հայերէն, հնդկերէն եւ թէրթէր լեզուաւ, ամենամեծ եւ գրեթէ անտանելի ծախքերով, եւ մեծագոյն աշխատութեամբ եւ վտանգներով, նաեւ քրիստոնեայ հասարակապետութեան օգտին եւ հաւատոյ բարձրացման համար, եւ բնական գիտութեան նաեւ բժշկութեան զարգացման համար, եւ վասն պահպանութեան առողջութեան հոգեոց եւ մարմնոց շատ եւ անթիւ քրիստոնեայ հաւատացելոց, որոնք վերոգրեալ լեզուները կը գործածէն, նկատերով ունանց անսանձ ցանկութիւնը, շատերու նախանձն ու անիրաւութիւնը, որոնք ետ պիտի չինան յափշտակել ու գելէ վերոգրեալ խնդրարկուն ճարտարամատութեան եւ ծախքերուն եւ աշխատութեանց պառուղերը, մրցակցելով իրեն վերոգրեալ գործերու մէջ, քանի որ այնչափ հեռաւոր երկիրներէ բերուեցան՝ այս Վենետիկ քաղաքը. ուստի կը խնդրէ որ իրեն արտօնութիւն շնորհուի, մերձաւոր 25 տարիներու ժամանակամիջոցն՝ ոչ ոք յանդգնի տպագրել (stampar) եւ տպագրել տալ (far stampar) վերոգրեալ լեզուներու տառերով (lettere) որեւէ տեսակ գիրք, ոչ աստ ի Վենետիկ, եւ ոչ Ձեր մեծափառ իշխանութեան հպատակեալ տեղեր, եւ ոչ ալ ուրիշ տեղեր տպուածները ծախել... Շնորհուեցաւ,,:

“1513, 31 Մայիս: Խոնարհաբար կը խնդրեն Վենետիկի քաղաքացի ու Վենետիկ բնակող Ձեր հաւատարիմ ծառաները, Lelio եւ Paulo di Maximí, որովհետեւ 1498 Յուլիս 15ին Demochrito Terrazina, այսպէս անուանեալ՝ հօրեղայր (barba) յիշեալ խնդրարկուներու, ընդունած է շնորհը Մեծափառ Տէրութենէդ կնքուած խօսքերով, եւ յիշեալ Democrito Աստուածային Մեծվայելութեան կամքով վախճանած եւ այս աշխարհէն փոխուած է առանց որեւէ կերպով գործին սկզբնաւորութիւն ընելու, այլ միայն մէծ եւ գրեթէ անհանդուրժելի ծախքեր ընելով առանց որեւէ օգտի, եւ լքեց վերոգրեալ խնդրարկուներն այսինքն Lelio եւ Paulo di Maximí իւր եղբօրորդիքը, որոնք խոնարհաբար կը խնդրեն եւ կ'աղերսեն որ Մեծափառ Տէրութիւնդ հածի հաստատել իրենց յիշեալ արտօնութիւնը մերձաւոր 25 տարիներու համար, եւ ոչ ոք յանդգնի տպագրել կամ տպագրել տալ յիշեալ գրքերն ընդ պատժովք սահմաներովք յամենայնի եւ վասն ամենեցուն: Շնորհուած է,,:

Պրոֆ. R. Fulin թէ նախորդէն եւ թէ սոյն եղօրորդիներէն որեւէ տպուած գիրք մը նշանակուած չի գտներ Panzerի ցանկին մէջ:

Ահաւասիկ մեր խնդրոյն լուծումը: Demochrito Terrazina, երեւի արեւելագէտ, արեւելք գացած եւ տպագրել տալու գիտաւորութեամբ վերոյիշեալ լեզուներով ձեռագիրներ հաւաքեր է եւ արտօնութիւն առեր է 25 տարի բացառաբար միայն ինքն յիշեալ լեզուներով գրքեր տպելու կամ տպագրել տալու: Շատ ծախքեր ընելէն ետեւ՝ նպատակին չէ հասած, անշուշտ նաեւ նոյն աղքերէն ուսեալ մէկն իրեն աջակից չգտնելով: Իր ժառանգ եղօրորդիները նոյն արտօնութիւնը կը նորոգեն, բայց կ'երեւայ թէ իրենց կարող աջակից մեզի ծանօթ Յակոբը գտնելով՝ միայն հայերէն յիշեալ վեց կամ աւելի զրքերը տպած են: Demochrito (կամ եղօրորդիքը) իբրեւ տպով կամ իբրեւ հրատարակիչ միայն, ինչպէս այն ատեն ալ կային հրատարակիչներ, իրեն յատկանշանը կազմած է անուանն սկզբնատառերով, այսինքն՝ երկրագունդ չորսի բաժնուած, վըան

միաթեւ խաչ, ինչպէս Վենետիկի շատ տպարաններ ալ նոյն նշանն ունեին՝ աւելի յաճախ երկթեւ արքեպիսկոպոսական խաչով, եւ չորս գաշտերու (ծակերու) մէջ դրած է D(emochrito) T(erra)Z(in)A տառերը: Եւ անոր համար քանի որ ինքը միայն արեւելեան լեզուներ տպելու եւ տպել տալու արտօնութիւն ունէր եւ մինչեւ 1538, Վենետիկի ուրիշ տպարան մը հայերէն դիլք ալ տպուած չէ եւ չէր կրնար ըլլալ, կը հետեւի որ մեզի հասած 1513 եւ 14ին տպուած հայերէն դրքերն անպատճառ սոյն տպարանէն լցու տեսած են, եւ ի զուր է եւրոպական լեզուներով գրքեր փնտուել նոյն յատկանշանով:¹ Այս պարագային՝ I. գիրը պէտք կ'ըլլայ Տ կարդալ, եւ արդէն վերի ծայրը բռնթ կոտրածի հետքեր ունի (միտ գնել կու տամ որ “Հանդիսի,, մէջ, 1889, էջ 209—212 տպուածը նմանահանութիւն չէ, այլ նոր գծագրութիւն որ կը տարբերի բնագրէն, մինչ մեր Պատկ. Դ. Ճիշտ նմանահանութիւն է): Ասկէ կը մեկնուի նաեւ սոյն հայերէն գրքերու կրօնական եւ բժշկական նկարագրու: Այս կերպով կը միտիմ մեկնել ըստ պարագայիցս՝ անլուծելի երեւոյթները, մինչեւ իրականութիւնն հաստատապէս յերեւան գայ:

Հատ այսմ Յակոբեան վեց ծանօթ գրքերը տպուած են.

1. 1513 եւ 1514ին, եւ յետոյ,
2. Բոլորն ալ կրօնական գրքեր են.
3. Տպագրողն կամ տպագրել տուողն Խոտալացի մըն է.
4. Յակոբ (Վարդապետ) հայերէն բնագիրները գրած կամ պատրաստած եւ տպագրութեան սրբագրութիւններն են կատարած է:

Յակոբայ տպագրած գրքերը վերսիշեալ հայ գրողներու չնորհիւ հետզհետէ ծանօթացան գիտնական աշխարհի, եւ բարերախտաբար այս գրքերու բաւական օրինակներ յերեւան ելան: Այսպէս

1. Պարզատումար կը դանուի

Վիեննայի Միիթարեանց Մատենադարանը 1 օր. ամբողջ (եւ 1 պակասաւոր). 1 օր. Միւնխենի Արքունի գրադարան, ամբողջ. 1 օր. Երուսաղէմ ի վանս Ս. Յակոբեանց, 1 օր. Պարիս, Bibl. nat. Imprimés, reserve Ya 121 et n^o V 105. 1 օր. Սեբաստիա (‘Բիւլ.,’ 1906, թ. 2963):

2. Պատարագատետը կը գտնուի 1 օր. առ Տրդատ Եպ. Պալեան (Հ. Ա. 1894, էջ 357) 1 օր. Երուսաղէմ ի վանս Ս. Յակոբեանց (‘Բազմ.,’ 1892, Մայ. ‘Արեւելք,’ 1890, թ. 2036):

3. Սալմոն, 1 օր. (պակասաւոր) ի Սեբաստիա (‘Բիւլ.,’ 1906, թ. 2963):

4. Տաղարան, 1 օր. առ Տրդատ Եպ. Պալեան ի Կեսարիա (Հ. Ա. 1894, էջ 360), 1 օր. Երուսաղէմ ի Վ. Ս. Յակոբեանց (‘Արեւելք,’ 1890, թ. 2036) եւ 1 օր. ի Սեբաստիա (‘Բիւլ.,’ 1906, թ. 2963):

5. Աղթարք, 2 օր. Ս. Ղազար Վենետիկյ (1 պակասաւոր) 1 օր. Կեսարիա Ս. Կարապետի Վանքը (պակասաւոր) (Հ. Ա. 1894, էջ 357), 1 օր. Երուսաղէմ ի Վ. Ս. Յակ. (‘Արեւելք,’ 1890, թ. 2036) 1 օր. Կեսարիա Մունծուտուն գիւղի եկեղեցին. 1 օր. Կ. Պ. ի Մատենադարանի Անտոնեան Հարց (պակասաւոր). 1 օր.

¹ Այս մասին վնասական որոշում մը տալու համար կը սպասեմ քանի մը տեղեկութիւններու, զորոնք երբ ընդունիմ, պիտի վերադառնամ խնդրոյս:

(պակասաւոր) Dr. E. Seidl, Oberspaar bei Meissen, Sachsen, որ 1899ին Պոլսա Մարգարեան գրավաճառէն գներ է:


6. Ուրբաթագիրը, 1 օր. U. Ղազար Վենետիկյ, 2 օր. Վիեննա Միսիթարեանց Մատենադարանը (1 պակասաւոր). 2 օր. Երուսաղէմ ի Վ. U. Յակ. ("Արեւելք", 1890, թ. 2036) 1 օր. Տրգատ Եպ. Պալեան (Հ. Ա. 1894, էջ 360). 1 օր. ի Սերաստիա ("Բիւլ.", 1906, թ. 2963): Բարերախտաբար ասոնք տպուած են մագաղաթանման ամուր թղթոյ վրայ, մինչդեռ 1565—1569ին Արգարու տպած գրքերուն մէկ մասը բոլորովին կորած է, թոյլ եւ տկար թղթոյ վրայ տպուած ըլլարուն՝ ինչպէս Տօնացոյց կամ Աւետարանացոյց պակասաւոր օրինակ մը միայն Վիեննայի Միսիթարեանց մատենադարանը կայ, Տաղարան մէկ օրինակ միայն Կեռլա Հունգարահայոց եկեղեցին, Սաղմոս 2 օրինակ ամբողջ (Հոռոմ եւ Միլան), որոնք ժամանակին եւրոպական գրատուններ ապաւինած են, եւ մէկ օրինակ պակասաւոր U. Ղազար, Մաշթոց, 1 օր. Վատիկանեան ձեռագրատան մէջ եւ 1 օր. Վենետիկ U. Ղազար (Երկուքն ալ պակասաւոր): Այսպէս ի սպառ ջնջուելու դատապարտուած են նաեւ մեր օրերը փայտէ շինուած թղթերու վրայ տպուող օրագիրներն ու գրքերը:

Հստ իս հաստատուած քննութիւններով բաւականանալու չէ. վասն զի գեռ ամէն բան ստուգուած չէ: 400ամեայ ազգային յորելեանը, որ այնչափ շքով տօնուեցաւ, բաւական դրամ հաւաքելու պատճառ եղաւ: Կը պատշաճի՝ որ սոյն հաւաքուած դրամին մէկ մասը գործածուի սոյն վեց գրքերը լուսատիպ հրատարակելու, որպէս զի բանակըներ դիւրութեամբ համեմատելով յուծեն բոլոր գաղանիքները, եւ հայ ազգը Յորելնի գեղեցիկ յիշատակ մ'ունենայ:

Բովանդակ հայ ազգը տօնեց առաջին հայ տպագրութեան յիշատակը, թէպէտ օրագրողներն ու ճառասացներն եւ ոչ նշանախեցիւ յիշատակեցին սոյն տպագրութեան դիւտին պատճառ եղող արդիւնաւոր բանասէրները: Սոյն Յորելեանը տօնելը կը վայելը որ excellence հայ կաթողիկէից իրենց եկեղեցականներով միասին, վասն զի ոչ միայն իրենց կրօնակից նախահայր եկեղեցականներն հայ տպագրութեան սկիզբն ըրին եւ առաջին դարուն իրենք միայն կային տպագրական ասպարէզին վրայ, այլ եւ յաջորդ դարերուն ալ մինչեւ 1700ի սկիզբները, բայց ի նոր Զուղայի Ամենափրկչի վանքի տպարանէն, մի միայն իրենք էին հայ տպագրողներ, այնուհետեւ ալ իրենց երկու վանքերովը բոլոր հայ տպարաններու նախագահութիւնը պահպանուի:

Վիեննա, 8 Նոյ. 1913:

Հ. Գ. ԳԱԼՅՈՒԹԵԱՐԵԱՆ



Պատկ. 9. (Բնական մեծութեամբ):